

ՄՐՎՉՈՓ ՊԵՏՔԻ Է ԽՄԵՆՔ

Մեր մարմնին մեծագոյն մասը ջուրէ կը բաղկանայ: Արիմը կը պարունակէ 83%, աւելի քիչ կը պարունակեն ներքին գործարանները և միսերը, ուղղորները 22% և ճարպը 29%: Մեր ամբողջ մարմինը կը պարունակէ վեր ի վերոյ 63% ջուր: Վերջապէս կլոր հաշուվ մեր մարմնին ¾ մասը ջուր է, այնպէս որ մենք աւելի հեղուկ ենք քան թէ կարծր մարմին:

Մեր խմելիք ջուրին քանակութիւնը որոշելէ առաջ պէտք է դիտնանք թէ օրուան մէջ որքան ջուր կը կորսնցնենք: Եօթանասուն քիլո կշող անձ մը կը կորսնցնէ ամէն օր միջին հաշուվ 1250 կրամ իր երիկամունքներէն, 800 կր. իր մորթէն, 380 կր. իր թոքերէն և 120 կր. իր աղիքներէն — ընդամէնը 2550 կր. այնպէս որ մեր ծանրութեան ամէն մէկ քիլոին համար 35 կր. ջուր կը կորսնցնենք: Կանայք բաղդամամբ աւելի քիչ կը կորսնցնեն:

Մէզին մէջ կը գտնուին նաև 50 կրամի չափ ուրիշ մարմիններ որով մէզին չափը կ'ըլլայ օրական 1300 կր.: Այս քանակութիւնը կ'աւելնայ կաթով և կանաչեղիններով և ջրեղին կերակուրներով ու կը նուազի ամառ ատեն երր քրտնինք: Այնպէս որ ամառը բաղդատարար աւելի կը կորսնցնենք մորթի ճամբով և մմեռը երիկամունքներու և թոքերու ճամբով: Թոքերէն շոգիի ճնկին տակ ելած ջուրը աւելի շատ է երր օդը չոր է, և քիչ՝ երր խոնաւ է: Աղիքներէն արտաքսուած մնացորդներուն 3/4-ը ջուր է, մանաւանդ եթէ կանաչեղին շատ ուտենք:

Ի՞նչ կերպ մեր այս ըրած ամէն կորուստներուն տեղը կը լեցնենք. մեծ մասամբ մեր խմած ըմպելիններով և ուտելիքներուն մէջ գտնուած ջրով: Մաս մըն ալ կը կազմուի մեր մարմնին մէջ:

Եթէ պէտք եղածին չափ ջուր չ'ընդունինք, այդ պարագային կը սպառենք մեր միսերուն մէջ գտնուած պահեստի ջուրէն և կը նիւարնանք և այս կերպով նաև կը թանձրանան մարմնի հեղուկ մասերը՝ վնասելով այլևայլ պիտանի գործողութիւններուն:

Շատ ջուր խմելն ալ վնասակար է, կարգ մը պարագաներու մէջ, մանաւանդ եթէ սիրտն ու երիկամունքը անկարող են այս աւելորդ ջուրը դուրս հանելու. այդ պարագային մեր մարմնի հիւսուածքներուն մէջ ուտեցքներ (օձեմ) կ'առաջանան որոնք կը վնասեն քալելու եթէ ոտքերու վրայ են և շնչելու երր թոքերու մէջն են: Ահա ասոր համար պէտք է խմենք որչափ որ հարկ է: Մարաւը մեղ կրնայ խարել: Անօթութիւնը և ծարաւը կ'աւելնան սովորութիւնով. հետեւ մարար պէտք է կոռուինք այս դէք սովորութիւններուն դէմ:

60 քիլո կշող մէկը պէտք է մօտաւորապէս 30 կրամ ջուր խմէ:

ամէն մէկ քիլօֆն համար այսինքն 1800 կրամ, կամ կլոր հաշուով 2 լիտր: Հաշուի առնել նաև մեր կերած սնունդներու պարունակած ջուրը, որին քանակութիւնը չատ կը տարբերի: Այսպէս, 100 կրամի վրայ հաշուելով, շաքարը ջուր չի պարունակեր, ալիւրը, մաքարօնին, ոսպը և լուրիան՝ 15, հացը՝ 35, ճերմակ պանիրը՝ 50, միսը՝ 60, հաւկիթը և գետնախնձորը՝ 75, թարմ պտուղները՝ 80, կանաչեղինները, գինին և գարեջուրը 90-ական կրամ ջուր կը պարունակեն վերի վերոյ:

Պէտք է գիտնալ նաև որ կան սնունդներ, որոնք եփուելով կը կրոնցնեն իրենց ջուրին մէկ մասը, ինչպէս միսը՝ մէկ երրորդ մասը: Նոյնպէս կան սնունդներ, որոնց ջուրին չափը կ'աւելնայ, ինչպէս լուրիան, ոսպը ևայլն՝ 150%, մաքարօնին՝ 200%, բրինձը 300%: Եթէ օրուան մէջ ուտենք հետևեալ սնունդներէն վեր ի վերոյ հետևեալ չափով, 500 կր. հաց, 250 կր. միս, 1 հաւկիթ, 30 կր. լուրիա, 600 կր. պտուղ և կանաչեղին, 100 կր. ալիւրեղին կամ գետնախնձոր, 50 կր. շաքար, 25 կր. ճերմակ պանիր, 60 կր. կարագ կամ ձեթ, խմած կ'ըլլանք վեր ի վերոյ 900 կր. ջուր. աւելցնելով ասոր վրայ՝ 200 կր. ջուր եփելու համար կանաչեղինները և ալիւրեղինները և խմենք պնակ մը ապուր կամ գաւաթ մը կաթ, ընդունած կ'ըլլանք վեր ի վերոյ 1350 կրամ ջուր. աւելցնենք երկու գաւաթ ջուր՝ և դուած կ'ըլլանք բնական չափը:

Այս անձերը որոնք միս չեն ուտեր և միայն բուսեղիններով կը սնանին (régime végétarien) և ջուր չեն խմեր սեղանի վրայ՝ կը սխալին եթէ կը կարծեն որ առանց ջուրի կը ճաշեն (régime sec), քանի որ բոյմերը առատ ջուր կը պարունակեն: Իսկ միայն միուով սնանող անձերը (régime carné) եթէ երբեք կանաչեղին և ապուր չուտեն հիւանդ կ'ըլլան եթէ մեծ քանակութեամբ ջուր չխմեն: Նոյնպէս տաք կամ պաղ ոդերու ատեն և կամ յոզնութեան մը հետևանքով ստիպուած ենք աւելցնելու կամ նուազեցնելու մեր խմելիք ջուրին քանակութիւնը:

Երբ սիրուը, երիկամունքը, մարսողական գործարանները բնական վիճակի մէջ չեն անհրաժեշտ է հաշւի առնել ջուրի քանակութիւնը:

Սակայն առողջ անձ մը պէտք չունի այս ամէն մանրամասնութիւններուն: Ընդհանրապէս աւելի լաւ է շատ խմելը քան թէ քիչ, որպէսզի մարմինը ստիպուած չըլլայ դրամագլիխին դպչելու: Գալով աւելորդին երիկամունքները դիւրաւ զայն դուրս կը նետեն եթէ չափը շատ անցած չըլլայ: